

Խոր հորնթիւններն ինկածներուն լրսեցի,
Մահամբձին ուղեցի ջերմ համբոյրներս.
Շըբթունքի տաք հըպուձներու սպասեցի,
Բայց եղուկ որ ի զուր էր...

30 դեկտ. 1916

ՀՐԱՅԲ



ՄԵՐ ԿԵԱՆՔԻՆ ՆՊԱՏԱԿԸ

Մենք կեանք մ'ունինք, որուն համակ ընթացքին՝
Մեզ կը ժրպտին բազդն ու խինդերն երջանիկ.
Բայց աւաղ, ան դիւբանցիկ է և փոփոխ,
Շուտով կը սահի:



Անծայրածիր անուրջներու անձնատուր,
Կը ծլրագրենք յիշատակի կոթողներ.
Սակայն աւաղ, կ'ահիւնանան կը քանդուին...
Կը մընանք թափուր:



Մեր թարմ կեանքի հրապուրանքներն ալ անթիւ,
Իրենց դիւթիչ ձգտումներով կը գերեն.
Դիւրաթարշամ ծաղիկներ են անցաւոր,
Իսկոյն կը խամրին.



Թէ Տոհմային մըթարցներուն մէջ խաւար,
Գիտութեան ջահ մը բորբոքենք շըլացիկ.
Ո՛հ այն ատեն՝ ամեթ փառքի արժանի,
Միշտ պիտի խայտանք...

30 դեկտ. 1916



ՅՈՅՍԵՐ Ը...

Կը խարխափենք, կը թարթափինք յարատև՝
Խաւարածոր գիշերներու մէջ մըթար.
Երկընդին վրայ լոյսի կայծերն մարած են.
Ի՛նչ ընենք, ո՛ր փընտրուենք...
Խաւար է, խաւար:

Անորոշին գողերուն մէջ մոզական՝
 Վաղորդայնի սերունդն է որ կը սպասուի.
 Սակայն յաջող բաղդի բիրերն են անոնք...
 Անձանօթ է, ու մրոսյլ,
 Պատրանք են արդեօք...:



Պիտի ծագին անշուշտ փարփառ արփիներ.
 Ահիւնացած մարմիններէն պիտ' յառնեն՝
 Գազափարի տուաքեալներ հաստատուն.
 Ահա՛ Յոյսերն, ահա՛ Լոյսն
 Մեր խաւարներուն:

Յունուար 1917

ՃԻՐԱՅՐ



Ճ Ե Ր Մ Ա Կ Թ Ե Ի Ե Ր

Գիշերն երբոր էր քօղին մէջ արծաթէ
 Երգի պէս քաղցր ու զոզալով ծածկըւի,
 Կ'երթամ լրտիկ՝ ոչ ոք ինձի կը դիտէ՝
 Մտտերուն տակ, — հեռուն ծովը կ'երևի.
 Նաւակներու մաքուր թևերը ճերմակ
 Օրօրունելով հետըզհետէ կը բացուին,
 — Իմ հոգիս ալ տարէ՛ք ձեզ հետ, խընդունակ
 Ու լայն թևեր, տարէ՛ք վաղուան արևին...
 Ան կը մըսի ջերմիկ սիրոյ կարօտով,
 Ու կը վախնայ որպէս տըղայ մը փոքրիկ,
 Նաւակներու ճերմակ թևեր հոգեթով,
 Սիրաբը տարէ՛ք ըզգուշութեամբ ու մեղմիկ՝
 Չեր արծաթէ ծալքերուն մէջ առնելով,
 Անո՛յշ լոյսին՝ որ ջուրերէն կը ծաղկի,
 Ջրաբթ ծովուն այնքան լեցուն աստղերով,
 Ու պարզութեան մանկունագեղ հասակի...
 Ինչ լաւ կ'ըլլար երբ ձեզ նրման բացուէին
 Իմ երազներու վարդավառ ու սիրուն,
 Մաքուր թևեր, ճերմակ թևեր լուսային,
 Ու ձեզի հետ խառնուէին աստղերուն...:

«Երբզ ու վիշտ»
 Աստիպ

ԱՐՄԷՆ ԵՐԿԱԹ